

մահմետական ըլլան քան կաթողիկէ

5. Նոյնը կ'ընեն Յոյները լատիններու դէմ. Սանտորինոյի մէջ երկու եկեղեցի բռնագրաւուած են.

6. Այս երկու ոչ կաթողիկէ ազգերու համար ի դերեւ ելած են միսիոնարներու առաքելաջան եւ իր պաշտպանողական ջանքերը :

2. - Կղեմէս ԺԵ. Թէրիոլի տուած իր  
պատասխանին մէջ երբեք ակնարկութիւն  
ընկը Տէր Կոմիտասի մարմնոյն տեղափո-  
խութեան մասին, մինչդեռ գոհունակու-  
թիւն կը յայտնէր անոր՝ հալածեալ կաթո-  
ղիկէներու մատուցած պաշտպանութեան  
համար, որով Քրիստոնեայ անունը կրնայ  
Տաճկաստանին մէջ պահուիլ: Տէր Կոմի-  
տասի գովեստն ընկէլ վերջ՝ կը յանձնա-

արէ խուղարկել եւ հաւաքել անոր կենսա-  
բութեան ծառայող յիշատակագրերը.  
Կը բաղճանիք, կ'ըսէ, որ իրօֆ հաւատքի  
ամար սպանուած այն աննկուն քահանա-  
փ կեանքը եւ գործերը քու աջակցու-  
եամբդ ուսումնասիրուին խնամքով, եւ  
աւերական յիշատակներով հաստատուին.  
ասն զի եկեղեցւոյ ժամանակագրու-  
եան ոչ բերեւ փայլ պիտի աելցնեն  
նոնիք: Եւ այդ երկիրը բնակող Հայ կա-  
ռողիկէներուն մասին քու տուած կարեւոր  
եղեկութիւններդ հանոյքով կարդացինիք.  
ոնցմէ տեղնիտեղով իմացանիք նաեւ այն  
մէն նեղութիւնները, զորս Յոյները կը  
ուղեղծեն շարունակ Լատիններու» (Summ.  
o. p. 4):

Սրբազն Քահանայապետին այս պատասխանէն յայտնի կ'երեւի՝ որ Ֆէրիոլ ամէն լուր կը հաղորդէր իրեն. ինչո՞ւ համար ուրեմն ծածկած պիտի ըլլար Տէր Կոմիտասի մարմնոյն փոխադրութիւնը, որ Ֆէրիոլի կարեւորագոյն գործերէն մէկը եղած պիտի ըլլար։ Եւ դիտելու է՝ որ Կղեմէս ԺԱ. կը պատասխանէ 1708 փետր. 18ի թուականաւ, երբ արդէն այդ փոխառութեան յուրոք տարածուած րիալու էր։ մասին՝ այսպէս. «Դիմակը յիշեալ Ծառա- յին Աստուծոյ խնդրեց Մեծ Եպարքոսէն իր աղջիկը, եւ նա չնորհեց. այսպէս նոյն այդ աղջիկը տեղափոխեց (նահատակութեան վայրէն, Սուլթան Պայաղիտի հրապարակէն) եւ թաղել տուաւ Կ. Պոլսէն գուրս շուրջ կէս մզնն գուրս տեղ մը, ուր սովորաբար կը թաղուին ամէն Հայերը, եւ կ'անուանուի Պալքըլի Աստուծամայր» (Summ. Add. 8. p. 18):

3. P. Riondel ինքն ալ, Առաք. Ատեանի  
առջեւ իր պաշտօնական յայտաբարութեան  
մէջ Կոմիսար՝ ոռ «Toute la correspondance

connue de Féribol ne fait aucune mention de ce transport secret du corps du Martyre» (*Umnisq. Tmms. Jd.* 187) :

4. Յիսուսեան Հայրեր, որ Պոլիս կը  
դտնուէին այդ ատեն եւ տեղեկութիւն կու-  
տան այդ նահատակութեան մասին, չեն  
յիշեր երբեք մարտիրոս քահանայի մարմ-  
նոյն տեղափոխուած ըլլալը, մինչդեռ ի-  
րենց կը վերագրուի այդ գործը Ֆէրիոլի  
միջոցաւ, եւ կ'ըսուէի՝ թէ Լիոնի իրենց  
Եկեղեցւոյն մէջ թաղուած ըլլայ: Արդ  
անոնք կը գրեն պարզապէս. «Il est enterré  
au cimetière de la Porte d'Andrinople, où il  
est honoré de tous les Arméniens, sans en  
exempter les hérétiques, qui ont été les au-  
teurs de son martyre. Quelle inconséquence!

5. Ճէվահիրձի տիրացու, որ ժամանակից է, կը պատմէ Երանելոյն թաղումը, եւ չըսեր բնաւ թէ մարմինը տեղափոխուած է. «Եւ մինչ քաղէին Հայք, երգէին Յոյնիք. զոր եղին պատուվ ի գերեզմանս Հայոց՝ որ կոչի Պալրիլը. յորմէ քազում նշանիք եւ հրաշք լինին յայտնապէս ի տապանի սրբոյն» (Summ. 89. p. 5-6): Պարզան էր յիշելու մարմնոյն այլուր փոխադրութիւնը՝ եթէ սա տեղի ունեցած ըլլար:

6. Ճորժ Բոլիկալա, Յոյն կաթողիկէ քժիշկ մը, ժամանակակից եւ ականատեսվակայ նահատակութեան, Հոռոմ գացած ըլլալով, հոն 1710ին կազմուած Processus Ordinarius կոչուած Ատեանի առջեւ յայտաբարութիւններ կ'ընէ նոյն թաղումի

այսպիս՝ այսպէս. «Դիմակը յիշեալ ծառա-  
յին Աստուծոյ խնդրեց Մեծ Եպարքոսէն  
իր աղջիկը, եւ նա չնորհեց. այսպէս նոյն  
այդ աղջիկը տեղափոխեց (նահատակու-  
թեան վայրէն, Սուլթան Պայազիտի հրա-  
զարակէն) եւ թաղել տուալ կ. Պոլսէն  
գուրս ցուրդ կէս մզոն գուրս տեղ մը, ուր  
ովլորաբար կը թաղուին ամէն Հայերը,  
ու կ'անուանուի Պալըքլը Աստուծա-  
րալը» (Summ. Add. 8. p. 18):


Ահա հոս ալ մարմնոյն ֆրանսա փո-  
աղը բուելու ակնարկ չկայ. ապա թէ ոչ  
մնանոթ մնալու չք պոլսեցի Յոյնին:

# ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՐԸ

ԳՈԹԱԿԱՆ ՈՃԻՆ ՄԵԶ

(Հայոց: միե՞ս «Բազմավիճակ» 1940, էջ 18 - 21)

Արեւմտեան պազիլիքի նորահաստատ այս քարաշէն տանիքը կը ծածկէր կեղբանական ատեանը (nef) իր ամբողջ երկայնքին վրայ, կէս գլանի մը նման: Կեղբանական ատեանին երկու կողմերուն ինկած, կողմակի ատեաններն ալ ծածկուած էին, իրենց կարպին, կորիքարդ, փոքր ու քարաշէն տանիքներով ծածկուած էին, իրենց կարպին, պատճենագիր առաջ ամբողջ երկայնքին վրայ (պատ. 1):



**Պատ.** 1. - Ռուման ռեի շինուածքի մը տիպար  
Ա. - Կիսաբոլորսկ կամար  
Բ. - Կրկնակ կամար

Ի սկզբան՝ այս զանազան կամարները կը հիմնուէին զագահեռական որմներու վրայ, որոնք կեդրոնական ատեանը կը բաժնէին կողմնակի փոքր ատեաններէն։ Աւելի վերջը՝ սկսան բացուածքներ չինել այս որմերուն մէջ, ատեաններէն եւ կողմնակի ատեաններուն միջեւ յարաբերութիւն մը հաստակեդրոնական եւ կողմնակի ատեաններուն մէջեւ յարաբերութիւն մը հաստատելու համար։ Ժամանակի ընթացքին՝ այս բացուածքները այնքան բազմացն, որ այլեւս նախկին որմերը փոխարինուեցան սիւներու շարքին։

սպոլորակ (plein cintre), եւ կամ՝ ինչպէս որ է յաճախ Գոթական ոճին մէջ՝ սրակամար : Բնական է թէ սրակուց աղեղէ կազմուած կամարներու խաչա- ձեւումէն ստացուած աղեղախուրձը կ'ըլլայ ա'լ աւելի բարձրահայեաց եւ չի տար ճնշուածի տալաւորութիւնը, տրամադային երկու աղեղներուն :

Եհա՛ համառօտակի, Ռոման եւ Գոթական ոճերուն դիմաւոր յատկանիշ- ըլլայ կամարներու ձեւաւորումին մէջ :

Մօտէն քննելով այս կամարներուն կազմութիւնը, պիտի տեսնենք անոնց ձեւաւորումին մանրամասնութիւնները : Այս մանրամասնութիւնները երեւան պիտի բերեն զարմանալի ըմբոնում մը եւ ձեւաւորում մը կշռական օրէնքնե- րու, որոնք չեն համապատասխաներ չինուածքը ճնշող կ'ըլլայ :

Մ' եւ մոման շինուածք մը ճեղի պիտի տայ ծանր ճնշումի մը տպաւորու- թիւնը, եւ ակամայ երեւակայութեան առջեւ պիտի բերէ ոճին ժամանակակից՝ ծանրագէն ու հսկայ ասպետներու շարանը, նո՛յնքան կոչտ ու ծանր, ինչպէս իրենց ոճը :

Արդ, առնենք երկու կիսաբոլոր կամարներ (voûte en berceau) և խաչաձեւնք զանոնք . առաջ եկած կամարի հասուածը, որ կը կոչեն «voûte d'arrêt», թէեւ գծագրութեամբ քիչ մը աւելի խրթին է եւ զայն իրականացնելու համար այժմ՝ միջոցի երկրաչափութեան (géométrie dans l'espace) տուեալներուն պէտք ու- նինք, այսուհանդերձ՝ պիտի նկատենք որ խաչաձեւ կամարը (voûte d'arrêt) կը ներկայացնէ շատ աւելի թեթեւ շինուածք մը : Այս ձեւ կամարով ծածկուած չէնք մը կ'ըլլայ աւելի լուսաւոր եւ օդասուն, երկնասլաց եւ անհամեմատօրէն աւելի նուրբ :

Բնական է, ժամանակի ընթացքին, երբ արեւմուտքի մէջ նոր ձեւաւորուող միջնադարեան քաղաքակրթութիւնը իր ճաշակը կը նրացնէր, Ռոման շինուա- ծածեւը ծանր գտնելու աստիճան, խաչաձեւ կամարին ներկայացուցած առա- ւելութիւնները աննկատ չանցան ճարտարապետներու աչքէն :


Այս շինուածածեւին որդեղումը արտաքերեց Գորական կոչուած ոճը :

Հոս՝ հա՛րկ է ճշգում. մը ընել ճարտարապետական բացաւորութեան մը մասին, որ ընդհանրապէս սխալ կը գործածուի հասարակութեան մէջ եւ սխալ նշանակութիւն մը կը տրուի անոր :

Ինչ որ հասարակօրէն կը կոչեն «օժիվ» (ogive) սրակամարի մը համար, մենք պիտի գործածենք զայն, անուանելու համար կամարի այն ամբողջու- թիւնը, որ կը կազմէ խաչաձեւ կամար մը, իր վեց աղեղներով . (պատ. 2) :

Ուրեմն, ճարտարապետօրէն «Օժիվ»ը բազմաթիւ աղեղներու համադրու- թիւնն է : Հետազային մեր բացաւորութիւններու ընթացքին՝ այսպիսի շին- ուածքի մը պիտի տանք «աղեղախուրձ» (ogive) անունը<sup>(1)</sup> . որ մեր երեւակա- յութեան մէջ պիտի մարմարորէ ոչ թէ պարզ սրածայր կամար մը, այլ խաչա- ձեւուած կամարներու (voûte d'arrêt) ներկայացուցած պատկերը :

Աղեղախուրձին չորս դիմաւոր աղեղները կրնան ըլլալ ամբողջական կի-



Պատ. 2. - Աղեղախուրձին (ogive) կմախքը կազմող աղեղները Գորական ոճին մէջ

տրութիւններու, պիտի խրտչին թերեւս ու փնտռեն հին ծեծուած ուղիները : Անոնցմէ կը խնդրենք քիչ մը համբերութիւն, որովհետեւ այս տողերով կը

ջանանք բանալ քննութեան նոր ուղի մը ի նպաստ Հայ Արուեստին :

Երբ քննենք Ռոման ոճով եկեղեցները, զարմանալի կերպով պիտի նկա-

տենք անոնցմէ ոմանց մէջ, կարդ մը աղեղներու դոյտութիւնը : Այս աղեղները

մէջ ընդ մէջ կու զան «կրկնել» տանիքի կամարը :

Այս կրկնակ աղեղները (arc doubleau) այն տպաւորութիւնը կը ձգեն, որ-

պիտի կրկնակ աղեղները կազմական կարեւոր պաշտօն մը :

Այս թէ ունենային կազմական կարեւոր պաշտօն մը, առանց բացառութեան,

Գոթական շինութիւններու մէջ ալ պիտի տեսնենք, առանց բացառութեան պիտի աղեղներուն տրուած անհամեմատ կարեւո-

աղեղախուրձին տրամագծային աղեղներուն տրուած մը : Այս կերպով է որ բութիւն մը . մանաւանդ զանոնք յատկանշելու մարմար մը : Այս կերպով է որ ծնունդ առած են Գոթական նշանաւոր «ջիլեր»ը (nerves):

Ծնունդ առած են Գոթական նշանաւոր «ջիլեր»ը (nerves):

պիտի շինէ կամարը, որ բազմաթիւ աղեղներու յաջորդութեամբ կազմուած է : Ուսողական բացաւորութեամբ մը՝ պիտի ըսէի . - կամարը աղեղին ամբողջա- կանն (integral) է :

Սակայն, այս ճեւով շինուած ոճը ծանր էր ու զանդուածային, իր կառու- ցածեւին պահանջքին պատճառով : Զակառակ որ որմերուն մէկ մասը սիւնա- շարքերով կը փոխարինէին, դարձեալ որմերը (maçonnerie) աւելի շատ զանդուած (volume) կը ներկայացնէին եւ աւելի շատ տեղ կը բանէին, քան բացաւործքներու պարապ զանդուածները . եւ ասոր համար շինուածքը ճնշող կ'ըլլայ :

Ո՛ եւ է Ռոման շինուածք մը ճեղի պիտի տայ ծանր ճնշումի մը տպաւորու- թիւնը, եւ ակամայ երեւակայութեան առջեւ պիտի բերէ ոճին ժամանակակից՝ ծանրագէն ու հսկայ ասպետներու շարանը, նո՛յնքան կոչտ ու ծանր, ինչպէս իրենց ոճը :

Արդ, առնենք երկու կիսաբոլոր կամարներ (voûte en berceau) և խաչաձեւնք զանոնք . առաջ եկած կամարի հասուածը, որ կը կոչեն «voûte d'arrêt», թէեւ գծագրութեամբ քիչ մը աւելի խրթին է եւ զայն իրականացնելու համար այժմ՝ միջոցի երկրաչափութեան (géométrie dans l'espace) տուեալներուն պէտք ու- նինք, այսուհանդերձ՝ պիտի նկատենք որ խաչաձեւ կամարը (voûte d'arrêt) կը ներկայացնէ շատ աւելի թեթեւ շինուածք մը : Այս ձեւ կամարով ծածկուած չէնք մը կ'ըլլայ աւելի լուսաւոր եւ օդասուն, երկնասլաց եւ անհամեմատօրէն աւելի նուրբ :

Բնական է, ժամանակի ընթացքին, երբ արեւմուտքի մէջ նոր ձեւաւորուող միջնադարեան քաղաքակրթութիւնը իր ճաշակը կը նրացնէր, Ռոման շինուա- ծածեւը ծանր գտնելու աստիճան, խաչաձեւ կամարին ներկայացուցած առա- ւելութիւնները աննկատ չանցան ճարտարապետներու աչքէն :

Այս շինուածածածեւին որդեղումը արտաքերեց Գորական կոչուած ոճը :

Հոս՝ հա՛րկ է ճշգում. մը ընել ճարտարապետական բացաւորութեան մը մասին, որ ընդհանրապէս սխալ կը գործածուի հասարակութեան մէջ եւ սխալ նշանակութիւն մը կը տրուի անոր :

Ինչ որ հասարակօրէն կը կոչեն «օժիվ» (ogive) սրակամարի մը համար, մենք պիտի գործածենք զայն, անուանելու համար կամարի այն ամբողջու- թիւնը, որ կը կազմէ խաչաձեւ կամար մը, իր վեց աղեղներով . (պատ. 2) :

Ուրեմն, ճարտարապետօրէն «Օժիվ»ը բազմաթիւ աղեղներու համադրու- թիւնն է : Հետազային մեր բացաւորութիւններու ընթացքին՝ այսպիսի շին- ուածքի մը պիտի տանք «աղեղախուրձ» (ogive) անունը<sup>(1)</sup> . որ մեր երեւակա- յութեան մէջ պիտի մարմարորէ ոչ թէ պարզ սրածայր կամար մը, այլ խաչա- ձեւուած կամարներու (voûte d'arrêt) ներկայացուցած պատկերը :

Աղեղախուրձին չորս դիմաւոր աղեղները կրնան ըլլալ ամբողջական կի-

(1) Ճարտարապետական եւ արուեստական անուանակոչութիւններու տեսակէտէն՝ Հայկա- կան կառուցուածքի բառամթերքը կը մնայ աղքատ . թէեւ Հարուստ բացաւորութեալ բառեր կազ- մելու կարելիսութեամբ : Հոս կը զնեմ Հայերէն բառեր, որոնք օտար բառին բառական թարգմանութիւնը ըլլալէ աւելի, կը ջանան այդ բառերուն տուած գաղափարը արտայատել : Ցեսայ ծանօթ հեղինակներ, որոնք ուներ «Բնաւ» թարգմանած էին բառ առ բառ : Մենք Հայերս ծովալին ժողովուրդ մը չենք, մեր չինութիւնները նաև բուռ բաղդատելու համար . ունինք ծանօթ հասաւածքի մը չենք, մեր չինութիւնները նաև բուռ բաղդատելու համար : Աղեղախուրձն զանք պարագաները, այս բառերը նուիրագործեն, եւ կամ մէկիդ ճգելով :

Աղեղախուրձին այս ջիլերը, շինուածքին մէջ երբեմն կը ստանան այնպիսի  
կարեւորութիւն մը, որ ուղղակի զարմանք կը պատճառեն:

Վերը յիշած հեղինակներէս վիօլէ-լը-ծիւք եւ Օկիւսթ Շուազի, իրենց  
բոլոր հմտութեամբը ջանացած են բացատրել այս կրկնակ կամարներուն եւ  
ջիլերուն դոյլութեան պատճառները:

Տրուած բացատրութիւնները, որոնք դասական տեսութիւններու կարգն  
անցած էին, կը ներշնչուին շինուածեան կազմական կանոններէն: Այսպէս,  
Ռոման կրկնակ աղեղը ուրիշ գեր չ'ունենար, եթէ ոչ՝ տալ տանեանի կամարին  
աւելի մեծ տոկունութիւն մը: Այս աղեղներով, կ'ըսէ Օկիւսթ Շուազի, կիսա-  
կամարը մէջ ընդ մէջ դօտեպնդուած կ'ըլլայ: Գալով Գորական աղեղախուր-  
ձին, անիկա, լսու դասական բացատրութեան, կը կազմէ շինուածքին կմալսն  
իսկ:

Եթէ նկատի առնենք Միջին դարու երկրաչափական եւ կշռական դիտու-  
թիւններու զարգացման աստիճանը, որ կը մնար տակաւին շատ տարրական,  
մանաւանդ երբ «միջոցի երկրաչափութիւն»ը (géométrie dans l'espace). գեռ  
զրեթէ անծանօթ էր, ճարտարապետները հնարաւորութիւն չունէին, առանց  
նախաշէն կմախչի, գծելու միջոցին մէջ՝ աղեղախուրձին խրթին զծագրու-  
թիւնը: Ուստի, նախ կը շինէին տրամադային երկու աղեղները, եւ յետոյ  
անոնց վրայ կը կազմէին խաչաձեւ կամարը (voûte d'arrêt): Այսպէսով ջիլերը  
կը ճեւաւորէին թէ՛ շինուածքին կմախչը եւ թէ շինութեան պահուն ալ, կը  
ծառայէին վեր բռնելու վայտաշէն կաղապարները (cintre): Ասկէ զատ, միշտ  
դասական բացատրութեան համեմատ, ջիլերու այս խաչաձեւումը կը կազմէր  
տեսակ մը «contreventement», որ շինուածքը կը վերածէր անձեւափոխելի  
զանդուածի մը: Ինչպէս այսօր կ'ընենք, օրինակ, կամուրջներու եւ կամ մեծ  
սրահներու տանիքներուն շինութեան համար:

Եթէ դասական այս բացատրութիւնները իրաւացի կրնան համարուիլ լու-  
պարտական դպրոցին ինչ ինչ աղեղախուրձերուն համար – օրինակ՝ Ասթիի  
Ս. Անաստասը (Asti — Santa Anastasia), շինուած 1091ին, Գորակի եկեղեցիները  
1095ին շինուած, Միլանի Ս. Ամբրոսիոսը, ԺԲ. րդ դարէն, Ատտաի Ռիվոլիթան  
1100էն, Բաւիայի Ս. Միքայէլը, ԺԲ. րդ դարէն եւայլն<sup>(2)</sup> –, որոնք կը կազմեն  
Գոթական ոճին առաջին եւ ամէնէն հին աղեղախուրձերը. ԺԱ. րդ դարէն ան-  
դին չեն անցնիր ամէնէն հիները: Սակայն, այս կազմական բացատրութիւնը  
չի յարմարի աւելի վերջը շինուած աղեղախուրձերուն:

Սապուրէ եւ Ապրահամ այս պարագան նկատի առնելով, խորացուցին  
իրենց քննութիւնները Ռոման եւ Գոթական բազմաթիւ կառուցումներու վրայ,  
մանաւանդ որ 1914–18ի պատերազմը անոնցմէ բաւականաթիւ շինուածքներ  
քանդած ըլլալով, լոյսին ձգած էր անոնց կառուցուածքին ներքին ծալքերը:

Այս քննութիւններէն երեւան եկաւ, որ ըլլայ կրկնակ կամարը քէ աղեղա-  
խուրձէն կազմուած ջիլերը, շինուածքին մէջ ոչ մէկ կազմական (structural)  
գեր կը կատարէին:

(շարունակելի)

Ա. ՃԵՎԱՀԻՐՃԵՆ  
Ճարտարագէտ

(2) Այս կարգէն են նաեւ Փրանսական նախնական դպրոցին շինութիւնները:

## ՀԵՐԿԸ

Կը դառնա՞ն, կը դառնա՞ն անիւներն երկարէ,  
կը բանան ակօսներ, կը ճրգեն ծիր կաթին.  
Կը հերկեն անդադար. հորիզոնն հեռուն է  
Արշալոյս մշտակա, գեղեցիկ գալիքին:

Արփազօծ գուրաններ, կը պատռե՞ն, կը պատռե՞ն  
Հոլի սիրտն հեշտացունց մէկ կամքի հրամանով.  
Կը շարժին բիւրաւոր եղչիւններ ոսկեղին,  
Զերդ կայմեր անսահման՝ փըրփըրած դէպի ծով:

Միակամ, միաշար, հայրենի ողջ աշխարի  
Կը ծըփայ, կը լեցուի ցնծուրեան երազով.  
Կանգնած են պերեազի ցորեններն հըրածայր  
Աշխերու մէջ հեռուն, անխորտակ հաւատով:

Կը գոչե՞ն, կը գոչե՞ն դաշտ դաշտ, գիւղէ գիւղ,  
Խնդութեամբ պատարուն, խոնչէնքին յաղթական.  
Փըրենով զրկանքի շըրաներն աներկիւլ  
Կը բալե՞ն դէպի մեծ ոսկեղին ապագան:

Կը բալե՞ն, կը բալե՞ն միշտ նորեկ սահմաններ,  
Քամակն է զըլապինդ՝ քրոնարոր գոմէշին.  
Հարիւր չէ, հազար չէ, բիւրաւոր գուրաններ  
Կը ցածնան ու կ'նլին զօրութեամբ միասին:

Կը բուրէ ջերմութիւն, արեգակ կը բուրէ  
Ակօսի բուրվառէն տանարներն երկնքի.  
Կը փըրի հողը պինդ, կարծես սեւ փըրփուր է  
Ժայռեղին կամքի դէմ բախելով կատաղի:

Արևի է ծով թըխարոյը հողածուփ ալիքով,  
Սանտըրուած կամ վարսեր, անլուսին գիշերուան.  
Արոյուններ կը լողան, գոհարէ աշխերով:  
Կը խայտայ մանական հօտաղին երգերով:

Կը թընդա՞յ, կը թընդա՞յ մեր երկիրն հայրենի  
Արթեցած դարաւոր իր բունէն մահարեր.  
Գարուններ կը բացուին, բերկութիւն կը լիցուի  
Հիւղին մէջ աղքատիկ, սըրտին մէջ կարեվէր:

Բանակնե՞ր են արդեօֆ յաղթական զընացքով,  
Թէ շարքեր կամաւոր կառուցման մեծազօր.  
Կը հերկե՞ն, կը հերկե՞ն անխորտակ հաւատով  
Կը բալե՞ն, կը բալե՞ն սահմաններ նորանոր:

Հ. Վ. ՅՈՎԱՆՆԵՍՅԵՆ

20 ՄՆԿՄԵՐԵՐ 1938  
Ս. ԶԵՆՈՆ